

النَّجْدُ

مَجَلَّةُ جَمِيعِ الْقَاهِرَةِ الْخَيْرَيَّةِ الْأَرْمَنِيَّةِ الْعَامَّةِ

ՏԵՇԱՎԱՏՈՒ

ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆ ԳԱՅԻՐԵ Հ.Բ.Ը.ՄԻԼԻԹԻՒՆ

المدير المسؤول أ. صاروخان - ١٥ شارع محمد الدين - تليفون ٥٥٦٣٦ - صندوق بريد ٧١٧ القاهرة

Հ. ՏԱՐԻ

ԹԻՒ 1-10

ՅՈՒՆ.-ՀՈԿՏ. 1964

ՄԵՐ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ

Խնդիրներուն

Մեր ամեմիջական ուշադրութիւնը կը գրաւէ երիտասարդութեան որոնումը՝ զոհելու ինքինքը և ըստ այնու դիրքաւորուելու համար։ Ամէն տեղ, առօրեայ կամ գեղարուեստական կեանքի մէջ, երիտասարդութիւնը կարծես այդ որոնումի զդայնութիւնը կ'ապրի, անհանդարու է և վագելու, ուրագ հասնելու մարմաջէն կը տուայտի։ Հասնի՞ ու վայելել վառք, դիրք, հարատութիւն։

Ամենուն տրուած չէ կարողութիւնը այդ արշաւին յոգնութիւնը անխոռվ տանելու, ուստի եւ ներ չին յուսահառութիւն մը, վիրառոր հպարտութիւն մը, մշտակառ տեսլիքներ կը դիւրացնեն անոր քնականուն կեան ժեղումը։

Անոնք որ յաղթական եւ դամ քերեւ վնասով դուրս կուգան ներկայ ժամանակներու հոգիխով պայքարթերէն, երբեմն բախտի շփացածներն, եւ բացառիկ ձիրքերով օժտուած անհատներ են։ Ընկերութիւնը ոչ մէկ տեղ չ'օգներ երիտասարդութեան՝ գտնելու ինքինքը։

Առաջ կար կրօնաբարոյական միջավայ-

ըր, ընտանեկան առողջ շունչով զօրացած։ Զարգացումը եւ հօրենական գործի յաջողութիւնը անդ չեր ձգեր արկածախնդիրութիւններու։

Ամուսնութիւնը ամսիովանի մըն էր երիտասարդութեան, եւ զաւակներու հանդէպ պատասխանառութութիւնը անվիճելի ժառագութիւն մը։

«Տունէն դուրս»ը որ պատերազմներու հետեւցաւ առաջին շփոք յարուցանող ադդակը եղաւ։ Ազատութիւնը՝ նոխացնելու տեղ անհատը՝ զայն վերածոց գերիի մը որ անզիտակից է իր գերութեան կամ կ'ամսնուէ զայն ինքնախարէութեամբ։

Երկրորդ ազդակն եղաւ մզլուտած պատերով եկեղեցիներու եւ դպրոցներու մըրնոլորտը ուր պարմանին չի կրնար շքեղ երիտասարդութեան մը կերպարանափոխումը ունենալ։

Այդ մընոլորտը ռաեն ծողները չունին ազդեցութեան հմայքը, որովհետեւ, մեծ մաս սով, ընտրեալներ եւ կոչեցեալներ չեն։ Անոնց անձնական կեանքի եւ զագագարանութեան շեշտը ծուռ տեղ դրաւած է, ինչ որ չի վրիպիր աչքէն երիտասարդութեան մը որ որոնումի մէջ է։

Երրորդ ազդակը ընտանեկան կեանքի

քոյլ կամ խիստ բնոյքը եղած է: Կան ծնող-
ւեր որոնց փառասիրութիւնը խոսոր կը հա-
մեմտափի իրենց զաւակներուն մտային ու հո-
գեկան կարողութիւններուն: Երբեմն, հայր
ու տղայ, մայր ու աղջիկ, բնագդային կտուց
մը ունեին եւ ծնողին խսութիւնը բնդիան-
րապէս ըմբռասութեան չէր մղեր զիրենիք, ոչ
այ անոնց քոյլութիւնը պատճառ կ'ըլլար մո-
լորումներու:

Իրիկնամուտին դէմ վառ լուսամուտ մը,
եւ Կիրակնամուտի խուսնկին բոյքը երաշա-
գիդ վարագոյրի մը նման կիշտէր այդ խըս-
տութեան եւ կամ այդ քուլութեան վերեւ: Ընտանիք, եկեղեցի, դպրոց իրար կը լրա-
ցընէին:

Բնական է քէ որոշ փոփոխութիւններ
տեղի պիտի ունենային նոր զիւտերու եւ նոր
պայմաններու ստեղծումովը բայց, ոչ ոք կը
սպասէր որ ամէնէն աւելի վնասուողը երի-
տասարդութիւնը ըլլար: Մարդիկ մռոցած
էին կարծես իրենց փորձութիւններովը լե-
ցուն երիտասարդութիւնը եւ ալ չէին տես-
ներ իրենց շուրջի եետաքրէիր, սորվելու,
տեսնելու, մեկնարաննելու տեսդով լեցուն աշ-
քերը:

«Թող վայելեն ինչ որ մենիք չկրցանիք վա-
յելել» ըսին ու ձգեցին որ անոնմ առանձին
տանին իրենց հասունեալու պայքարը: Թե-
րեւումներու առջեւ ծիծաղեցան, պատահա-
կան յաջողութիւններէն փառաւորուեցան
բայց ոչ ոք լրջօրէն մտահոգուեցաւ այն ազ-
դեցութիւններով որոնցմով կը հասունեար
երիտասարդութիւնը, ինչպէս սինեման, պա-
րերը, քոքթէյլ փարթիւնները, եւ այլ ժա-
մանցները:

Հիմա, երբեմն կը կարդանիք ամերիկնան
քերքերու մէջ քէ անձարձակ երիտասար-
դութիւն մը ըրածը, քողածը չզիւտեր նոյնի-
նակ երկրորդական վարժարաններու մէջ:

Երբ հաշուենիք ոնիրներու, անձնասպա-
նութիւններու, յիմարութիւններու դէպֆերը
ամենուրեք, բնագդական վախ մը կը պատէ
մնց: Երիտասարդութիւնը ահօգնական ձգած
ըլլալու խղճահարութիւնները կը հալածուինք:

Մյուիրարուելու կէտեր ունինք հարկաւ:
Դեռ չենք հասած հոգալստաբանութեան այն
աստիճանին ուր ստիպուած ըլլանք մեր վար-
ժարաններուն մէջ պահել հոգեբոյժներ: Աչ
այ հանոյքի համար գողութիւններ, սպան-
նութիւններ, առեւանգումներ ընող երիտա-
սարդներ ունինք. բայց, ո՞վ կրնայ երաշխա-
տորել քէ դպրոցներէ դուրս մնացած չափա-
հաս տղաք ու աղջիկներ, սխալ ասպարէզնե-
րու մդուած դպրոցականներ, ուսումնէն վերջ
կուտակցական նմագումիք ենթարկուածներ,
նիւրական նեղ պիտնեկով ամուրի մնացած-
ներ՝ իրենց յուտախարութիւնները մոռացու-
մի պիտի չտանին խորք միջավայրերու մէջ:

Որպէսզի դրամը եւ կեանէի վայելքը ա-
մեն քան չըլլայ մեր երիտասարդներուն հս-
մար, ինչ որ է այժմ Ամերիկայի եւ կարգ մը
ուրիշ երկիրներու մէջ, հարկ է որ մօտէն
հետեւինք մեր երիտասարդութեան հոգեկան
ապրումներուն եւ մեր փառափրութիւննե-
րուն չզոհենիք զանոնէ: Պարտաւորութիւննե-
րու եւ պատախամատուութիւններու զի-
տակցութիւնը զարգացնելով անոնց մէջ,
գոտահած կ'ըլլանք անոնց կարողութիւննե-
րուն:

Որպէսզի յաջողինք այս նուիրական եր-
պատակը իրագործել հարկ է որ մեր եկեղե-
ցիները եւ վարժարանները, մեր ակումբնե-
րը, մանաւանդ մեր ընտանինեկան յարկերը վե-
րաբանեն իրենց կորսնցուցած հմայքը: Ար-
ևնստնիրու քէ արուեստներու, ազատ աս-
տարէզներու քէ համեստ գործառնութիւն-
ներու մէջ երիտասարդութիւնը պէտք է քա-
ջացերուի, եւ ոչ քէ նորը, փայլունը, աչք
շլացնողը ցուցարերելու մէջ: Սիս քէ ո՛ւր
է կնոց դիրը եւ դիրքը: Արսէս ապագայ ըն-
կեր կամ որակս մայր, կնոց պարտէն է ըս-
տեղծել այն միջավայրը որ պիտի կարողա-
ցընէ երիտասարդութիւնը հանդարտ եւ վրս-
տակ քայլերով յառաջանալ եւ ցեղին հոգե-
կան առողջութիւնը անխաքար պահել:

Հիմ ժամանակները խիստ էին ծնողները
բայց շատ մօտ էին իրենց զաւակներուն: Այ-
ժքը հիւանդագին անսարքերութիւն մը կը

տիրէ անոնց միջեւ: Այդ պէտք է դարձան-
ուի տունէն ներս եւ տունէն դուրս:

Պարերէ, սինելաներէ, բնքքէյլ փառ-
քիներէ, յիմարական եւ թէրեւտլիկ խօ-
սակցութիւններէ ոչ մէկ օգուտ կրնայ բա-
ղել երիտասարդութիւնը: Այդ վայելքներէն
զրկուածներն ոչինչ կը շահին ծուռ համրա-
ներով հոն հասնելու իրենց արշաւովը: Լուրջ
աշխատանքով արհեստի մը, ասպարէզի մը
տիրացող երիտասարդն է, — տղայ կամ աղ-
ջիկ — որ կրնայ ազագայ ունենալ եւ կեսն-
քը վայելել առողջ մտքով ու մարմինով, ինք-
նազարգացումով գրաւել ընկերային դիրք,
ու կագմել ընտանիկան տոհմիկ բոյն:

Երիտասարդութիւնը, ներկայ դարուս,
իրաւոնք ունի որոնումի: Բայց այդ որոնու-
մը, պէտք է ըլլայ ազին նկարագրի կագ-
մութիւն որուն համար համաշարանական
ախտղոսներ պէտք չեն:

Հ. Կ.

ՍԻՐԱՆ ՍԵԶԱՆ

ՀԱՅ ԵՄ . . . (*)

Թէեւ անպլերէն կը գրեմ ու հակառակ
անոր որ ծնունդով ամելթիկացի մըն եմ, ինք-
զինքս կը նշատեմ: Հայ գրող մը:

Գործածաւ բառերս անպլերէն են:

Միջավայրը, որուն մասին կը գրեմ Ա-
մերիկեան է:

Ոգին որ կը ստիլէ ինծի, սակայն,
Հայ է:

Ուշեմն Հայ գրող գրող մըն եմ ես:

Խորապէս կը սիրեմ Հայ դրողներու մեծ
ընտանիքին սպատկանելու պատիւր:

Հայ ժողովութիւնին ագնուականութիւնը,
բաջութիւնը, ուշիմութիւնը, ինդախութիւ-
նը, պարզութիւնը, հեղմանքը, սրամառու-
թիւնն ու անվեհերութիւնը հպարտութիւն
կը պատճառեն ինծի:

Այս բարեմասնութիւնները ձշմարիտ բո-
լոր Հայերու ժառանգութիւնն են:

Անոնք անուցած են եմ կեանքս սկիզբէն-
ու եթ երախտապարտ եմ:

Աշխարհ երբեք չի կրնար նուածել բա-
րի ժողովուրդ մը:

Եթէ զրկուած ննք մեր հայրենի հողէն,
աշխարհ մեր հայրենիքը կ'ըլլայ:

Եթէ զրկուած ննք մեր կառավարութե-
նէն, հայու ողին կ'ըլլայ մեր կառավարու-
թիւնը:

Ո՛չ մէկ քառաբական ուժ կրնայ դաւա-
ճանել մեղի:

Օգտակարապէս ապրելու բաղձանքը զօ-
րաւոր է հայուն մէջ:

Հայուն ուժը թիւերուն մէջ չէ, այլ ան-
հատին սրտին մէջ է, իբր անհատ՝ առան-
ձնման:

Ասիկա միակ ճշմարիտ ուժն է, որ մայ-
դիկ իբր անհատներ կրնան ունենալ:

Այս ուժը որ կը գտնուի թիւերուն մէջ՝
ստորագաս ու անարժէք ուժ մըն է: Անսա-
նային ուժ մըն է այդ: Ատիկա անպատու-
թիր է քադաքակրթուած անձերու համար:

Ինչ որ ատիկա գուխ կը հանէ, անար-
ժէք է մարդուն աղնուացման ու բարութեան
աճեցումի պատմութեան մէջ:

Գալիք տարիներու ընթացքին, նոյնիսկ
երբ աշխարհ վայրենութիւններու մէջ միար-
ձգուի, հայը հարագատ պիտի մնայ այս հո-
գեկան օրէնքներուն որ իր ժառանգութիւ-
նը կը կազմեն:

Պիտի ածինք մենք: Ո՛չ թէ թիւերով:
Ո՛չ թէ աշխարհի մէջ աննպատակ կերպով
տարող մարդերով: Այլ մարդերով՝ որ կը
ճանչնան իրենք զիրենք, իրենց ցեղը, իրենց
ժառանգութիւնը ու իրենց պատառուու-
թիւնները՝ աղնուօրէն ու արդիւնաւէտ կեր-
պով ատրերու: Պիտի ածինք մարդերով՝ ո-
րունք աշխարհի մէջ ժամանակին վատնումը
չեն:

Բարի ծնած մարդիկ այս աշխարհէն ա-
ւելիք լաւ աշխարհի մը արժանի են: Լաւ աշ-
խարհը, ուրեմն, պէտք է շինուի մարդերով:

Հայու ոգին զօրաւոր ողին մըն է: Ատիկ-
ա չի պարտուիր չար աշխարհով մը: Բնդ-
հակառակը, անիկա պարտութեան կը մատ-
նէ այդ աշխարհը: Այդպէս կ'ընէ իրեն բա-

նալով այդ աշխարհը, առանց ապականուելու անիէ:

Ես կը հաւատամ մարդուն բարութեան: Ես կը հաւատամ որ մարդուն ճակատագիրը աղնիւ ճակատագիր մըն է: Կ'ատեմ այն ուժերը որ կ'աշխատին բնաջնջել մարդուն աղնը լութիւնը:

Հայ եմ ես:

Գրող մըն եմ ես:

Իմ զինքս աշխարհի ապականեալ ուժերուն գէմ անաչառ աչք, անելեղծ միտք, մաքուր սիրու եւ խանդակաթ ողի մըն է, որ կը ստիպէ ինծի գրելու:

Այս փոքր գիրքը կը պարունակէ իմ գրութիւններէս ոմանք:

Ուրախ եմ որ քիչ մը բան, որ լրած եմ եւ ըսելու վրայ եմ, չոս պիտի վերագարձը ւի այն լեզուին որուն ողին ստիպեց զիս խօսելու: Հայաստանի սքանչելի լեզուն:

ՈՒԽԼԻՐՄ ՍԱՐՈՅԵԱՆ

(*) Այս էջը իբր յառաջաբան գրուած է Սարոյեանի ՀԱՅՆ ու ԱՇԽԱՐՀԻ պատմը՝ աւագներու հայերէն հատորին:

ՅՈՐԵԼԵԱՐ ԱԼ. ՍԱՐՈՒԽԱՆԻ

Ամբիլի սկիզբը, Գահիրէի մէջ, արժանագայնել հանդիսութիւններ տօնուեցաւ բարձաշնորհ արուեստագէտ եւ կորովի սպագային գործիք Ալեքսանտր Սարուխանի 40ամեայ վաստակին յորելւանը, հովանաւորութեամբ Սրբական Միացեալ Հանրապետութեան փոխ-վարչապետ եւ Մշակոյթի ու Ազգային Արեւելումի նախարար Տոքիթ. Ապաէլ Քառակը Հաթէմի:

Յորելինական հանդիսութիւնը սալովը ևած էր եղիպտահայ Գեղարուեստամիւաց, Կոկանեան եւ Տիգրան Երկաթ Մշակ. Միութիւններու կողմէ, գործակցութեամբ ԱՄՀ Հիւ Լրագրողներու Ընկերակցութեան եւ նախադաշութեամբ երեք Հայ յարանուանութեանց

Հողեւոր պետերուն:

Կազմակերպութիւններու եւ անձնաւութութիւններու անուններուն վերի թուումը պերճախօս ապացոյցն է հանդէսին տարութեան եւ Յորելեարին վայելած համբաւին, որ շատոնց արդէն անցած է մեր աղպային պարտնակէն եւ աղաս համարձակութեամբ մուտք գործած՝ միջազգային քաղաքական եւ դեղաբուհաստական շրջանակներէն ներս: Արդարեւ, Սարուխան այն սակաւթիւ հայերէն մէկն է, որ տամասմեակեներ առաջ մեր ցեղին անունն ու տապանդին լոյսը տարածեց Միջն Արեւելքի մտաւորական եւ պետական մարզերուն մէջ, արաբատառ եւ Փրանսատառ մամուլէն հիացական սիւնակներ խլելով, ջերմ բարեկամութիւն մը ապահովելով հայ ժողովուրդին. բարեկամութիւն՝ որ հիմնուած է արժէքի ձանաչողութեան եւ ստեղծագործ ողիի զնահատութեան վրայ:

Զափազանցեամբ գիծերու այս ախոնւամը՝ ծաղրանկարչութիւնը, — որուն Սարուխան սնգիջող ողիալ պիտի հակալըէ իր զիւտը՝ Նրգիծանկարչութիւնը, — համեմատաբար նոր ու նրբին ասպարէզ մըն է, որ իր աշխատաւորէն նախ կը պահանջէ տազմնու եւ ապա՝ պատրաստութիւն: Անիկազմուաւրին, լարծուն զետին մըն է, ինչպէս՝ երգիծանքը զբականութեան մէջ, ուր սակաւ դէմքեր կրնան երկար ժամանակ ուղիղ պահանջ իրենց հասակը. այսինքն՝ չիյալ ընթացիկի, հասարակի եւ դռնհիկի բուռն հոսանքին մէջ:

Այդ գօրաւոր փորձութիւնէն յաղբական գուրս եկող արուեստագէտ մըն է Սարուխան, որուն հետաքրքրութեան նիւթը մարդըն է գլխաւորաբար եւ կեանքը՝ ընդհանրապէս: Քանի մը սեւ զիծեց բաւական են իր «զոհ»ին ներաշխարհը յուզող զգացումները թուղթին վրայ սեւեռելու եւ Փիզիքական բնորոշիչ կողմերը արտայայնելու համար: Արուեստագէտին վնասուածը խորքն է մարդոց մէջ, դրական կամ ժխտական ուղղութեամբ: Իր աշխատանքին մէջ, ըն-

դունուած բացատրութեամբ մը, չարամիու մէկը չէ անիկա, այլ՝ չարամի մը. ահա թէ ինչո՞ւ՝ Սարուխանին թիրա՛խ ծառայող մալդիկը, պետական անձնաւորութիւններ կամ պարզ տիպարներ, չեն վշտանար ու թշնամանար անոր հանդէպ, այլ՝ փայփայուած, հպարտ կը գգան տաղանգաւոր արուեստագէտին ուշադրութեան արժանացած ըլլալնուն համար... եւ մի՛ մոռնաք, թէ այս երեսոյթը կը պարզուի Միջն Արեւելքի նման խստաբարոյ ընկերութեան մէջ:

Յորկիինական հանդէպին խօսք առնող արարերէն «Ալ-Ախսար» օքամէրթի խոյթագրասետ Մուսթաֆա Ամին «աքաբական ծաղրանկարչութեան հայր» կոչած է Սարուխանը, որ գտասուն տարիներէ ի վեր գարգարած է եղիպտական կարեւոր թիրթերուն էջերը. իբ ծաղրանկարները յաճախ արտապուած են երոպական եւ ամերիկան մամուլին կողմէ, ինչպէս՝ «Նիւ Եորք Թուրքական կիրակութեայ թիւմբուն մէջ»: Սարուխանի ստեղծած տիպարը, «իւ Մասրի իփէնտիւն», որ կը համապատասխանէ Միացեալ Նահանգներու «Բնէքը Աէմ»ին, հանչյուած ու վիճուուած արտայայտութիւնն է եղիպտական հանրային կարծիքին: Իսկ համաշխարհային Բ. Պատեբազմին անոր ստորագրած ծալլբանկարները, որնք հետազային ամփոփուեցան ու լոյս տեսան «Այս Պատերազմը» անունը կը ուղարկ հաստորի մը մէջ, Դաշնութիւններու կողմէ կարեւոր նպա՛ստ մը նկատուեցան Առանցքի ուժերուն դէմ մղուող կոխուներու ընթացքին եւ արուեստագէտը արժանացաւ մատնաւոր գնահատութեան:

Սարուխան ծնոծ է 1898ին, Արտանուշ, Կովկաս: Նախակրթութիւնը առած է Պոլս, իսկ մասնագիտական ուսումները՝ Վիեննայի լեզուուստանից ակադեմիային մէջ, դասընկեր ունենալով լուսմը մը անուանի արուեստագէտներ, ինչպէս՝ քանդակագործ Արա Սարգսեան, Հայոստան, նկարիչ Օննիկ Աւետիսեան, Եղիպտոս, եւ ուրիշներ: 1924էն ի վեր կը բնակի Գահիրէ եւ իր կեանքը կը շահի... աշխատակցելով արարական

«Ռող էլ եռուէփ», «Ախր Սամ» եւ «Ախար էլ Եոմ» թերթերուն: Կազմակերպած է բազմաթիւ ցուցահանդէսներ Գահիրէի եւ արարական այլ մայրաքաղաքներու մէջ. հրատարակած է «Հայկական Սինեմա» հայերէն եւ «Լա Քարտան» Փրանտերէն երգիծաթիթերը:

Սարուխան կանուխէն իր անունը կտակած է հայ գրականութեան պատմութեան, «Ընկեր Փանջևնի»ի հոգակապ ծաղրանմարչութեամբ եւ զեղատիպ հրատարակութեամբ 1938ին: Այդ թուականէն ի վեր իր համբաւը անգամանելի դաշտած է մեծանուն Երուանդ. Օտեանէն, կաղմելով տաղանդի՝ խորքի ու ձեւի՝ ներդաշնակ մեծութիւն մը: Համահաւասար արժանիքէն ծնած այս գլուխ-գործոց հատորին ընթերցումն ու նկարները հնիքական — հայ մարդը — անիզը ըստ կը մզեն լիահազար ծիծաղի որ, սաւելայն, վայրկեաննմբու թաւալումին հետ կը վերածուի տիսուր խորհրդածութեան, ի տես անոնց մէջ թաքնուած մարգարին ահաւոք ողբերգութիւններու, հայ գործիչներու մանկամիտ գործունէութիւնն, իսկական բացարութեամբ՝ աղզավնաս արկածակիրնորութիւնն համեւանքով: Վելչին տարիներուն Սարուխան լոյս ընծայեց անմահն Յակոր Պարոնեանի «Մեծապատիւ Մուրացկանները», զրիչի ու վրձնի ուրիշ գլուխ-գործոց մը, «Մենք Մեր Ակնոցէն», «Ճե՛ս Խոռքիրդ» հատորները, եւ թատերախաղ մը:

Սարուխան ինքնասոյզ կամ կղզիացեալ արուեստագէտ մը չէ. իր վայելած համբաւէն զինովնալով՝ հեռացած չէ հայ կեանքէն. ընդհակառակին, անիկա լայն քածին սահնածնած է մեր մշակութային ձեռնարկներու, բարեսէրական միութիւններու մէջ եւ սերտօքէն կապուած՝ մեր արդաշին ուորեային ու սրայքարին, վրձնիով, իօսքով ու գրիչով, որպէսպի գաղութահայ այլապէս որտում կեանքը չմթազնի եւ ազգային հաստատութիւնները շարունակին իրենց անխափան, արդիւնաշատ ընթացքը:

Հըսուընի ափերէն՝ սըտագին կ'ողջուա

Նենք Նեղոսի ավերում վրայ ապրող ու ըստ տեղագործող մեծագոյն հայ ծաղբանկարիչն ու անխոնջ ազգային գործիչը, յոթելար Սարուհանը, եւ կը մաղթենք որ կա-

նաչ մնայ իր կեռնքին արեւը եւ բեղուն՝ վրձիւր:

Ա. Լ. Փ.

Յ-Մ.

Հ. Բ. Ը. ՄԻՈՒԹԻՒՆ

— Հ. Բ. Ը. Միութեան Ամերիկայի կեդ. Յանձնաժողովը 20.000 (քսան հազար) տողարի փոխառութիւն մը բբաւ Պուէնոս Այրէսի Բարեկործականի տեղական վարչութեան, Միութեան սեփական շնչքին կառուցումին օժանդակելու համար: Միութեան Տունը կը գուսուի ԱՄԵՎԵՏՕ գուղոցին վրայ, Ազգային Սուսչեռպարանի և Ս. Գր. Լուսաւորիչ Մար եւեղեցւոյ հանդիպակաց կրդմէ:

— ՏԻԹԻՌԻՑԹի մէջ կը կառուցուի ՀԱՅԿԱՆՆ գառաւոր եկեղեցի մը, որուն հիմնարկէքը կատարումցաւ ընթացիկ տարսոյ Մարտու 22ին, Ծաղկազարդի օրը: Տաճարին շնութիւնը կաւարտի 1965ին: Եկեղեցւոյ կողքին աւարտած է շինութիւնը մշակութային Տան: Այս զոյտ շինութեանց ծախս նախատեսուած է Միկ Միլին տուար, ուրուն ԿիՍԲ վճարած են Բարեկործականի Վարիչ Մարմինը և կարդ մը անդամներ: Միութեան բարեջան Նախազաւը՝ Գր. Ալեք Մանուկեան 200.000ով, իսկ Կեդր. Վարչութեան անդամ Գր. Եղուարդ Մարտիկեան 160.000 տոլարով իրենց մասնակցութիւնը բերած են այս մեծածախս շինարարութեան:

— Բարեկործականը, 1962ին ունէր 15 սեփական Վարժարաններ, 3577 ուսանողներով և 273 ուսուցիչ-ուսուցչուններով: Վերոյիշեալ Վարժարաններուն չորսը՝ (Մելքոնեան, Յովակիմեան-Մանուկեան, Դարբուհի Յակոբեան և Լավար Նամարեան-Գալուստ Կիւլպէնկեան) Եղիուրդական վարժարաններ են:

— Հ. Բ. Ը. Միութեան Եւրոպայի ըջանակի մասնաճիւղերուն թիւն է 27, իսկ ան-

դամներուն թիւը՝ 2000:

— Գանատայի, Հիւսիսային եւ Հարաւային Ամերիկաներու մեր մասնաճիւղերուն թիւն է 102, իսկ անդամներուն թիւը՝ 17760:

— Մերձաւոր Արեւելքի մէջ ունինք 60 մասնաճիւղ, 7700 անդամներով:

— Հ. Բ. Ը. Միութեան Կեղրոնական Վարչութիւնը ԲԱՐԵՐԱՐ ԱՆԴԱՄԻ տիտղոսը շնորհեց ՊԱԴԱՍԽ մեր մասնաճողովի երկարամեաց ատենապետ Պր. Ժիրայր Գար-բեկյանի, որ բացի բարոյական վետնի վը-րայ իր տարած անշահախնդիր ծառայու-թիւններէն, վերջերս ալ 3000 տոլարի գու-մար մը նուիրած է մեր կարմակելապութեան:

Արագանգ Հայրենի Աշխարհէն:

— Վիքոր Համբարձումեան, Հինգե-րորդ անդամ ըլլարով Հայաստանի գիտութիւններու ակադեմիայի նախազահ ընտրը-ուած է:

— Երեւանի մէջ տօնուած է ՄիթթԱՐ ԳՈՇԻ ծննդեան 750ամեակը: Արոշուած է մեծ առակազրին նուիրուած թանգարան մը Հիմնել հաջելանի մէջ:

— Անուանի երաժշտակէտ ԱՐԱՄ ԽԱ-ԶԱՏՐԵԱՆ պարզեւատքուած է Վրացական Ժողովրդական Արտիստ տիտղոսով:

— Հայաստանի Աշխարհակէտներու անդրբանիկ համագումարը տեղի ունեցած է Երեւանի մէջ: Բնկերութեան նախազահն է Գրոֆ. Ա. Պալատասարեան:

— Դանիէլ Վարժարանի ծննդեան 80ամ-եակին առթիւ, Երեւանի Ալ. Միամիկեան Հանրային գրադարանին մէջ սարքուած է ցուցահանդէս:

— ՓրոՓ. Գէորգ Արով արժանացած է

«Յանասիրական գլխութիւնների Տոքթուր» տիտղոսին, իր «Գարբիէլ Սունդուկեանց»

հայերէն եւ ոռուակրէն արժէքաւոր մենագը-
րութեան համար, որ լոյս տեսած է ազգէն:

— Թիֆիսի մէջ բնապարուած է «Մի թ-
թԱՐ ՄՊԱՐՄՊԵՏ» ելեք արարեց բատեա-
խաղը, որուն հեղինակն է Հայաստանի ան-
ուանի զրադէտներէն ՄԵՐՈ ԽԱՆԶԱՏԵԱՆ,
որ իր ներկայութեամբ պատուած է հաւա-
քոյթը:

— Երեւանի մէջ լոյս տեսած է Սեղրակ
Բարիուղարէանի «Միջնադարեան Հայ
Ճարաւարապիտներ եւ քանդակագործ վար -
պետներ» հատորը: 221 էջոց այս կարե-
ւոր աշխատութեան կցուած են շատ մը լու-
սանկարներ:

— Էտկար Յովհաննէսեան, Հայաստա-
նի երիտասարդ եւ տաղանդաւոր երգահան-
ներէն, պատրաստած է երաժշտութիւն մը,
Նայիրի Զարեւանի ԱրԱ ԳԵՂԵՑԻԿ ողբեր-
դութեան վրայ, որ պիտի բեմագրուի այս
տարի, համեզգային դահլիճն մէջ:

— Երեւանի երաժշտական կառակեր-
դութեան թատրոնը, Հայաստանի կառավա-
րութեան որոշումով, այսուհետեւ պիտի
կոչուի Յակոբ Պարոնեանի անուամբ, մեծ
երդիծաբանին ծննդեան 120ամեակին առի-
թով:

— Հայաստանի գլխութիւններու ակա-
դեմիայի թանգարանին նուէլ դրկուած է
վարիզարնուկ երաժիշտ Աւետիս Մեսումեն-
ցի կողմէ, խուալցի հռչակաւոր երգահան
ԱՔԱՐԱԱԹԻՒԻ ՏԻԳՐԱՆ օբելայի վարթիս-
իոնը, որը հայ երգահանը ընդօրինակած է
Վեհատիկ երթալով:

ԵՐԱՆԸՆԴԻՑ ԶԱԽԱՅԱԼ

իրհօր ծննդեան 100ամեակին առիթով,
Մանչէսթը առեւտրականներէն եւ Միու-

թեանս տեղւոյն մասնաժողովի անդամներէն

ՏԵԱՐ ՊՈՂԱԾ ԱՍՏԱԾԵԱՆ
թԱՐ ՄՊԱՐՄՊԵՏ» ելեք արարեց բատեա-
խաղը, որուն հեղինակն է Հայաստանի ան-
ուանի զրադէտներէն ՄԵՐՈ ԽԱՆԶԱՏԵԱՆ,
որ իր ներկայութեամբ պատուած է հաւա-
քոյթը:

— Երեւանի մէջ լոյս տեսած է Սեղրակ
Բարիուղարէանի «Միջնադարեան Հայ

Ճարաւարապիտներ եւ քանդակագործ վար -
պետներ» հատորը: 221 էջոց այս կարե-
ւոր աշխատութեան կցուած են շատ մը լու-

սանկարներ :

— Էտկար Յովհաննէսեան, Հայաստա-
նի երիտասարդ եւ տաղանդաւոր երգահան-
ներէն, պատրաստած է երաժշտութիւն մը,
Նայիրի Զարեւանի ԱրԱ ԳԵՂԵՑԻԿ ողբեր-
դութեան վրայ, որ պիտի բեմագրուի այս
տարի, համեզգային դահլիճն մէջ:

— Երեւանի երաժշտական կառակեր-
դութեան թատրոնը, Հայաստանի կառավա-
րութեան որոշումով, այսուհետեւ պիտի
կոչուի Յակոբ Պարոնեանի անուամբ, մեծ
երդիծաբանին ծննդեան 120ամեակին առի-
թով:

— Հայաստանի գլխութիւններու ակա-
դեմիայի թանգարանին նուէլ դրկուած է
վարիզարնուկ երաժիշտ Աւետիս Մեսումեն-
ցի կողմէ, խուալցի հռչակաւոր երգահան
ԱՔԱՐԱԱԹԻՒԻ ՏԻԳՐԱՆ օբելայի վարթիս-
իոնը, որը հայ երգահանը ընդօրինակած է
Վեհատիկ երթալով:

25.000 (քսանը հինգ հազար) տողարի դու-
մար մը նուիրած է Միութեանս, որ անձեռն-
միելի պիտի մնայ եւ անոր հասոյթները
պիտի յատկացուին դուտ մարդասիրական
նախատակներու: Այս նուիրատութիւնը պի-
տի կոչուի

ՍՏԵՓԱՆ ԱՍՏԱԾԵԱՆ
ՅԻՇԱՏԱԿԻ ՀԻՄՆԱԴՐԱՄ

իր ծննդացը միշտակին գուրզուրանքը
ունեցող այս պատուական հայուն օրինակը
մաղթենք որ վարակիչ ըլլայ մանաւանդ մեր

երիտասարդութեան համար...
~~~~~

### ՇՆՈՐՀԱԿԱԼԻՔ

Գահիրէի Հ.Բ.Լ. Միութեան վարչու-  
թիւնս իր խորին չնորհակալութիւնները կը  
յայտնէ այն բոլոր ազգայիններուն, որոնք  
զանազան առիթներով չմոռցան Միութեանս  
Մշակութային ձեռնարկները եւ իրենց նիւ-  
թական օժանդակութեամբը քաջալեր հան-  
դիսացան անոնց:

Նոյնպէս սրասակին չնորհակալութիւնս  
ներ ճարտարապես Պր. Յարութիւն Մարտ-  
դարեանի, Պր. Գրիգոր Պատմաճեանի եւ  
Հայրենագարձ Պր. Յարսեղ Թաշճեանի ո-  
րոնք իրենց դրենական նուիրներովը ճոխա-  
ցուցին Միութեանս ԵԱԳՈՒՊ ԱՐԹԻՒՆ գրա-  
դարանը:

ՎԱՐՉՈՒԻԹԻՒՆ

ՐԱՐԵԳՈՐԾԱԿԱՆԻ ՐԱՐԵՐԱՐՆԵՐԸ  
ՅԵՎՀՈՎԱՆԻ ՌԱՐԵՐԱՐՆԵՐԸ

# ԱԲՐԱՀԱՄ ՓԱՇԱ ԲԱՐԹՈՂ

(1850-1914)

Հայ Բարեգործական Բնդհանուր Միութեան Բարելիար անդամներէն է Արքահամ Փաշա Բարթող Կիւլպէնկեան, որդին Թաւլսցի (Կեսարիա) Բարթող Կիւլպէնկեանի:



Արքահամ ծնած է Աւագանդրիոյ մէջ՝ 21 Սեպտեմբեր 1850ին և իր նախնական կրթութիւնը ստացած նոյն քողաքին մէջ: Հետագային յաճախուծ է Երևանդէմի Սըրբոց Յակոբեանց Վանքի Ժառանգութեալ Հայրապետը, Էլչամկայիշատակ Սահակ Կաթողիկոս կոս Խապահանը: Ժառանգութեալ Վանքի ժամանակացի Բարեկան է իր ծննդավայրը՝ Արքահամ Բարթող մէջ:

Դըրիա էր 1874ին ամուսնացած, բարեսէր հայուհիի մը, Խափիկ սեղանաւորապետ Եռուսեֆեանի աղջկան՝ Օրիորդ Եքանուհիի հետ:

Արքահամ վիաչա Բարթող ունեցած է Հանրօնին բեղուն գործունէութիւն: անդամակցած է 1900ին 1905 Ազեքսանդրիոյ թեմական ժողովին և պետութեան էողովէ ձևնցուած է Խըլմւ Հայ Համայնքին պետ (միթէվելլի): Արքահամ Փաշա Բարթող յայտնի է որպէս բարեսէր ազգային եւ հնույլ՝ Տիկին Երանուհին հետ, իր առաստանութեամբ օժանդակած ազգային կարգին եւ Ս. Եկեղեցոյ պայծառութեան: Այսպէս, վերստին իւլանկարել տրամած է Ս. Պօղոս Պետրոս եկեղեցւոյ նկարները և նորոգել տուած խաչկալը, ինչպէս ցոյց կուտայ եկեղեցւոյ մէջ զետեղուած ժարմարեալ յիշատակացան-արձունագրութեանը: Իսկ իր բարեկապաշտ կողակիցը, գանձան առիթներով եկեղեցական զգեստներ, Երեք մէծ և ութը փոքր ջահեր նուիրած է:

Արքահամ Փաշա Բարթող, յայտնի է նաև իր բարեգործութիւններով: 1878ին Աւեքսանդրիոյ ՊԱՊ-ՇԱՄԲԻ թաղին մէջ (այժմ Շահպի) զանուող հայոց գերեզմանական առաջատարութիւն ծախքերուն մասնակտած էր 500 սոկեզամմ Փրանքով: Իսկ Երբ 1907ին Աւեքսանդրիոյ մէջ կը հիմունի Հայկական Բարեկործական Միութեան տեղական մասնածովով Արքահամ Փաշա Բարթող 1000 (ՀԱԶԱՐ) եղիպատական ոսկի մուտքի տուրք վճարելով անդամակցած է մեր Միութեան, ինչ որ իր Հայքենասիրական բարձր զիտակցութեան վաւերական մէկ փաստը պէտք է համարել, այս առթիւ է որ

Միութիւնը զինքը ԲԱՐԵԲԱՐ ՍՆԴԱՄ Հըս-  
չակած է:

Տաճկահայաստանի ներքին յիտամհաց  
պատաներու մէջ վս բժաշաններ բանալու իր  
հանրանուէր ծրագրովն ու զործունէու-  
թիամբը Հանրածանօթ Հայոց Միացեալ Բն-  
կերութիւնը, որ հիմնուած էր 1880ին, վե-  
րաբազմուեցաւ Օսմանիս Սահմանադրու-  
թիան վերահաշակման օրերուն, այսինքն  
1908ին: Աբրահամ Փաշա անտարքեր չմնաց  
այս ազգացէն Միութեան հանգէպ, սատա-  
րեց անոք զործունէութիւնն 2500 սուկեղբամ  
ֆրանկի նորոստ մը յատկացնելով անոր  
վարժարանական ծափքուն և լիչեալ Մի-  
ութեան ահետկան օժանդակութիւն մը ո-  
պահապելու նորատակով, իր նախագահու-  
թեան տակ կազմեց ՄիԱՅԵԼԻ օժանդակ  
Մարմին մը հանհեւալ անձնակազմով.

Տիգրան Կամսարակոն Փոխհայապահ  
ՄԵԼՔԻ ՄԵՀրան Թեղեան Ստեհապահիք  
Գէորգ Էփէքեան Գանձապետ

իսկ Արքաստակէս Զարարեան, Դեռն  
Մկրտիչեան և Լեւան Պէրպէրեան, խոր-  
չըրդականներ:

Աբրահամ Փաշա Բարթող չատ սիրուած  
ու յարգուած ահճառաւորութիւնն մըն էր Ա-  
լեքսանդրիոյ Հայ գաղութին մէջ և յէտ  
վարկ կը վայելէր պետական, պաշտական  
և միջազգային շրջունակներէն ներս: Թրր-  
քական կառավարութիւնը զինքը պատուած  
էր Մէջատիէի Յ. և Օսմանիէի Զրդ աստի-  
ճանի պաւոււանշաններով, Պարսկական կո-  
ռուավարութիւնը՝ ԱՄԻՒԾ-ԱՄԵԳԱԿ մէծ ժո-  
պաւէնով, իսկ Ռուսական, Հայէշական,  
Թունուղական, Բորբուկաշեան և Ապանիս-  
կան կոռավարութիւններն ալ արժանեաց  
շքանշաններով:

Աբրահամ Փաշա Բարթող 15 Յուլիս  
1914ին կը եց իր մահկանացուն և իր ո-  
չինները իսկիսական հրամանադրով ամ-  
փութեցան Ալեքսանդրիոյ Ս. Պողոս Պետ-  
րոս եկեղեցւոյ շրջաէակին մէջ:

ԱՐՏԱՇԵՍԻ ԳԱՐՏԱՇԵԼԻ:

## Կեանիք Գահիրէի Հ. Բ. Ը. Միութենի Ներս

Գահիրէի Հ. Բ. Ը. Միութիւնը կազմա-  
կերպած է Երեսաստրզաց Մահաթալին  
Մաքմինը և զայն կը հովանուորէ, քայլո-  
ւերելով Երկան երիտասարդութեան մշա-  
կութաքին ճիղերը, և այս առնչափեանք  
Ելլամիք Կիթական զոհորութեանց առջեւ  
Շենկրէիր: Նիւթական և բարոյական այս  
կանգառթեանց րուն նորատակն է ՊԱՀՊԱՆԵԼ  
ՀԱՅ ԵԲԼԱՌԱՄԱՐԴՈՒԹԻՒՆԸ օտար ազգե-  
ցութիւններէ, ապազդայացումէ, օտարա-  
ցումէ, և այս նպատակաւ ալ կը կազմա-  
կերէ Հայազգիտական զաստիուութիւնները,  
ազգույն-կրօնական ուօննուու առթիւ զեղ-  
յացապետով հանգչոնները, Հայազգիտական  
հիմերու չորչչա պատ Հարցումներու երե-  
կոններ, Հաւաքական պատյաններ, շարժա-  
պատկերի հանհանգին ներկայացումներ եւ-  
այն: Կը քաջալիքէ երիտասարդ ոյժերու  
առնախախօսական, արտասանական, նկար-  
չական և շարադրական ճիղերը և զանա-  
զան որացողեւններով կը վարձարք բաւակըն  
և յանողակ ապրերը:

1964 առքին տօնոսխմբուեցաւ սովորա-  
կան հանգչոսվ մը, որ աեղի ունեցաւ Յուն-  
ուար Յին Հայ Գեղ. Միութեան օրահին մէջ,  
Միութեանս անդամ երիտասարդ սերունդին  
ներկայութեան: Գործադրուեցաւ զեղար-  
ոււսական յայտապիք: Օբուան բանախօսն  
էր Գր. Ս. Շալճեան, որ խանդավառ ճառով  
մը պատկերացուց Հ. Բ. Ը. Միութեան հան-  
րանուէր զործունելութիւնը Սփեռքի Հայ  
իրականութեան մէջ:

10 Յունուար — Բանախօսց Պր. Հայկ  
Ժամէւչէան, նիւթ ունենալով «Նորսկառուց  
Զրամբուրը», չատ Հետաքրքրական այս դա-  
սախօսութիւնը ունկնդրուեցաւ մէծ հաճոյ-  
քով:

17 Յունուար — Բանախօսց Տիար Ա-  
րամ Մովսէսէան: Նիւթն էք ԱԹՐՈՅ եւ

ՆԱՅՑԱՌԻ մնալ : Յարդելի դատիօսը իօսից ցու և լրիասարգութիւնը հետաքրքրող այս շահնկան նիւթին չուրջ, եւ չերժապէս զնաւատուեցաւ :

7 Փետրուար — Տօն ՎԱՐԴԱՆԱՆՅ Զօրավարաց : Դասախոսն էք հանրածանօթ բաժ բասաց Պր. Համբարձում Գարսյան, որ զիսցաւ ոգեւորել մեր երիտասարդները իր ո ժեղ ճառավը եւ հայրենաշունչ խորհրդածութիւնը :

21 Փետրուար — Բանախօսեց Բժիշկ Շաւարչ Արտարտ Քրիսեան, բարենորհ զաւակը բարձավասարել ուսուցիչ Պր. Պր. Արարտ Քրիսեանի : Յարդելի բանախօսին նիւթն էր — Հօրմոնները եւ անոնց հաւասարակշռուած տիրապետթիւնը : Նորութիւն մըն էր յարդելի Բժիշկին նիւթը, որ սակայն զիսցաւ մեծ ճանշաւրութեամբ եւ հմտութեամբ զայն ներկայացնելով հասկընալի բլագ իր երիտասարդ ունկնդիւներուն :

6 Մարտ — Նեյսրիչ Բիւրմանդ Կոճամանեան խօսեցաւ իրեն յատուկ ոգեւորութեամբ նկարչութեան ՎԵՐՍՅՆՆԴԵԱՆ Շրջանի մասին :

14 Մարտ — Առաքել Միհայէլեան երիտասարդին սխրագործութիւնը, բնարանալի խօսեցաւ Պր. Ս. Շալճեան, ներկայացնելով յիշեալ երիտասարդին յանդուզն ճամբոր — թիւնը թրքական Հայաստանի ընդմէջն, ասալով ընդարձակ տեղեկութիւններ հայրական նահանգներու մասին, որոնք ցարդ աղատազրուած չեն :

21 Մարտ — Տիկին Վարդուհի Տատուրեան Անուանի գրադիտուհի ՍիՊիլի Լեանքն ու զործը ներկայացուց խնամքով պատրաստութեամբ մը, որը ունկընդուեցիք մեծ հաճոյքով եւ հետաքրքրութեամբ :

17 Ապրիլ — Ողեկոչում եղիպտահայութեան մեծ բարերար Վանեցի Աղա ԿԱՐԱԳԵՏ ԳԱԼՈՒՍԻ : Դասախօսեց Նուպարէան վարժարանի Տեօրէն Պր. Տիգրան Պապիկէան, որ մեծ բարերարին կիանքը ներկայացուց իր բոլոր մահրամանութեանց մէջ, չատ

հետաքրքրական կերպով :

1 Մայիս — Ապրիլ 24ի ողբերգութիւնը նիւթին շուրջ խօսեցաւ Պր. Ս. Շալճեան, պատմական անհեքելի տունակերու օժանդակութեամբ Առևլանական թուրքիոյ հայոջնը քաղաքականութիւնը բացատրեց և մեր հաւատաւոր ժողովութիւնն նահատակութիւնը ողեկոչեց :

8 Մայիս — Շէքսփիրի մահուան 400-ամեակի սոթիւ դասախօսեց Պր. Արմէն Տատուր, անդրադառնալով նորեւ հայոց մէջ Շէքսփիրի վայելած հմայքին :

Մայիս սմսուան 15ին զասախօսութիւնները ընդհատուեցան, որպէսզի ուսանողութիւնը քննութեանց պատրաստուի :

Ամառնային զասախօսութեանց չարքը վերսկսու 10 Յուլիսին, հետաքրքրաց զատախօսութեամբ Օրիորդ Անահիտ Իրատեանի, որ մեր ներկայացուց ՀԱՅ ԵՐՈՒՍԱՂԵՄԸ :

31 Յուլիսին ունեցանք երիտասարդ նոր բանախօսուհի մը, յանձինն Օր. Քրիստին Համբիկէանի, որ հմտութեամբ խօսեցաւ Ս. Միութեան 16 հանրապետութեանց Աշկութային կեանքի մասին, ծանրանալով անշուշտ մեր Հայրենիքի Վերածնուող Հայտառնի վերելքի վրայ :

Վերջին զասախօսութիւնը կատարեց Օրիորդ Երանուհի Վահրիմէան, 28 Օգոստոսին, նիւթ ունենալով Դանիկէ Վարուժանի կեանքն ու զործը : Օրիորդ Վահրիմէանի խնամքով պարագատած այս զասախօսութիւնը ունկնդրուեցաւ մեծ հաճոյքով :

1963-1964 զպրոցական տարեցրջանի հայ շրջանաւարտներուն ի պատիւ Յուլիս սմսուան 3ին, Միութեանս հաւաքավայրին մէջ սարքուեցաւ պատպաղապեկան մը, նախադահութեամբ Միութեանս փոխադատեամբ Պր. Ե. Սիմոնօֆի, որ չահեկան բանախօսութեամբ մը, երիտասարդութեան օգտակար թելազրութիւններ ըրաւ :

Բացի այս զասախօսական հաւաքայրինքն, կազմակերպուեցան նաեւ, ամէն ամիս, աղասի հարցումներու երեկոներ, աղբային,

ողատմական, աշխարհագրական, զբական եւ  
այլ նիւթերու չուրջ:

Ցուցադրուեցան ամերիկան, Հայկա-  
կան եւ խորհրդային շարժանկարային պատ-  
կեբներ, բոլորն ալ բարոյալից եւ դաստիա-  
բակիչ:

Իսկ 1964 կարաւանով գէպի ՀԱՅԲԵՆԻՔ  
մէկնող Միութեանս ԵՐԵՔ ընկերներուն ի  
պատիւ սարքուեցաւ վայելուչ ընդունելու-  
թիւն մը Վարչութեանս ներկայութեան: Գոր  
ծաղրուեցաւ գեղարուեստական պատշա-  
յաշտագիր:



1964 տարուոյ ձմեռնային ըրջանի դա-  
ստիառութեանց շաբքը սկսաւ ՊԻՐԱՄԻ, 9  
Հոկտեմբեր, բաճախօսեց Հայ Աւետարանա-  
կան Եկեղեցւոյ բարեջան հոգիւ՝ Վերա-  
պատուելի ՎԱՀԱՆ ԹՈՒԹԻԿԵԱՆ, Թարգ-  
մանչաց Տօնին առնչութեամբ: Հաւաքոյիլ

բացաւ Տիւր Ա. Շալճեան, որ գրուատալից  
բառերով ողջունեց Վերապատուելի թու-  
թիկեանի լնչպէս եւ Հ.Բ.Լ. Միութեան Ա-  
մերիկայի կեղը. Վարչութեան փոխնախա-  
դահ Տոքթ. Վարդգէս Մկրտիչեանի ներկա-  
յութիւնը Բարեկործականի Տան մէջ, ան-  
դըրագարաւ օրուան տօնին, չեշտեց նորա-  
տակը ազգային այս հանդիսութեանց եւ ա-  
նոնց օգտակարութիւնը ազգային թէ Երօնու-  
կան իմաստով եւ հրաւիրաց օրուան բանա-  
խոսը՝ Վերապ. Թութիկեանը, որ իր հայ-  
րենաշունչ դաստիառութեամբ հրահրէ մէր  
մատող սերունդի հայրենասիրական զգա-  
ցուժները: Էնդհանուր ծափերու մէջ խօսք  
առաւ յարզելի բանախոսը, եւ ընտիր հայե-  
րենով մը պատճականը ըրաւ զրոց զիւտին:  
Ժանդացաւ Աստվածաշունչ Մատեանի  
Յօանդանութեան՝ կայեւորութեանը վրայ,  
եւ ողեւորութեամբ պանծացուց Հայ Ազգա-  
յին Մշակոյթի գարզացման հանգրաւաները  
եւ վերջապէս հրաւիրեց իր երիտասարդ ուն-  
կւղիրուները ով հաւատքով, գորզուրանքով  
պահեն-պահանեն հայ լիզուն:

Ապա խօսք առաւ յարզելի Տոքթ. Մկրտ-  
իչեան, որ չեշտեց Ազգային Մշակոյթի  
կարեւորութիւնը ժարովութիւնի մը համար եւ  
ծանրացաւ Մույլ Հայրենիքի մէջ իրազործ-  
ուած ճարտարարուեստական եւ մշակութա-  
յին հոկայ յառաջդիմութեան վրայ, որուն  
ուկանաւես եղած է ինք, երբ նախանցեալ  
ապա Հայրենիք այցելած էք եւ հրաւիրեց  
նոր սերունդը պարզանք զգալ ՀԱՅ ԸՆԴ-  
նուն համար: Տեղի ունեցաւ զավացուցիչնե-  
րով պատուասիրութիւն, եւ ներկանելը  
մէկնեցան թարգմանչաց սուրբերուն յիշո-  
տակը յարգած ըլլուլու զոհունակութեամբ:

ԿԵԴՐՈՆՍԿԱՆՑԻ

# ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹԵԱՆ ԶԱՅՆԵՐ

## ՆԵՐԳԱՂԹՆ

### ՈՒ ԱՐՏԱԳԱՂԹԸ

Գրեց ԺԱԿ Մ. ԲԱԼՅԱՌԻՎՃԵԱՆ

Երեք տարի է որ, վերսկսած է հայրենապարձը և կարեւոր թվառվ հայրե, անսարդով հայրենի հողի կանչին, կը վերադառնան երկիր, մեք պապենական հողերուն վըրայ իրենց օճախը վերակառուցանելու նըպատակով :

Կան ուրիշ հայեր ալ, որոնք իմբուլին կը գաղթեն անհարազատ օտար երկիրներ, անհրապոյր հորիզոններու տակ հաստատուելու համար :

Հայրենիք մեկնողները կ'առաջնորդեն հայրենի պատուիրակներ, որոնք ամէն կարելիութիւն եւ ապահովութիւն կ'ընծայեն մեր ներդաղթող հարազատներուն, որպէսպի առանց դժուարութեան եւ նվաթական դոհութեանց, անոնք վերադառնան հայրենիք, ուշ Պետութիւնը անոնց ապահոված է բնակարան, աշխատանք մւ կենցարային պայմաններ : Հայրենիք վերադարձոյ ամէն հայ առաջին օրէն իսկ կը վայելէ քաղաքացիական իրաւունքներ, եւ կրնայ, իր հետը առնել իր ալեւոր ծնողքը, եթէ ունի, որ իր կարդին պետական նպաստ ստանալով կը քնայ մինչեւ իր կեանիք վերջալոյսը ապահով, նիւթական կարիքներէ ըոլորովին ապահով, կեանք մը ապբիլ խաղաղութեամբ :

Տարբել է սակայն վիճակից ՕՏԱՐ երկիրներ գացող հայուն, որ ո՛չ միայն զրկուած է հայրենի պետութեան պաշտպանութենչն եւ դուրգուարէն, այլ եւ զատապարտուած է ներդական եւ բարոյական շատ ծանր զոհողութեանց, իր որդիական պարտականութիւնը ուրանալու տիպու եւ սրմօթալի հայրեադրանիքին եւ անծանօթ ու հեռաւոր աշխարհի մը ընծայած խարուսիկ, անիրական եւ ենթադրական երջանկութեան...

Միամիւտ, եւ ինքնահաւառան հայերու այս խումբերը կ'երթան վստահելով իրենց երիտասարդութեան, իբևուց ուսումնական առաւել կամ նուազ կարողութեանց եւ հազիւուք դրած իրենց երազած երկիրը, արդէն



կը դիմապլուաւեն իննաշպայքարի տաժանելի դժուարութիւններ, արհամարհուած գաղթուականի յուսահաստական եւ դժնուակ պայմանները :

Մինչ, հայրենի հողին վրայ վերահստատաւուող հայուն կեանքը առաջին օրէն իսկ բարելաւուած է, օտար երկիր առաստանած գաղթական հայլ իր բական վաստակին կարեւոր մէկ մտար պէտք է յատկացնէ վարձքի, կահ-կարասիի եւ կենցարային այլ իմարիքներու ինքտաշարժ, հեռախօս, ձայնուայի, հեռային եւ այլուր սպասէ տարիներով, կատարեալ զբաների մէջ քաշքըշեւով իր կեանքը, բաւ օրերու յոյսով...

Եւ այսպէս եղած չէ միթէ կեանքը մեր բոլոր կաղթական եղբայրներուն եւ քյոյերուն, որոնք աշխարհի այլ եւ այլ մասերուն մէջ ցրուած, հանգանէ հայած-ձուլուած են զիրենք ըլջապատող գանգուածներուն մէջ :

Ո՞ր երկինքին տակ հայ զաղթականը երկար եւ լարօր կեանք ունեցած է. Լեհաստանի, Հունգարիոյ, Հուանտայի, ինտոնեղիայի թէ Հնդկաստանի մէջ :

Ցաւալի է որ մեր ժողովուրդը, հակառակ ԴԱՐԱՆՈՐ փորձառութեանը, չուզեր ըմբունել թափառաշրջիկ կեանքի, զաղթա-

կանական կենցաղի անտանելի եւ ամօթալի կեանքի պայմանները, եւ հակառակ որ շատ լաւ կը զիտակցի իր եւ իր սեբունդներուն վիճակուած տիսու ճակատապրեն, կը նա - խճտրէ օտարի գրան առջեւ իրը մուրացիկ ման գալ, քան հայրենի երկոփն մէջ՝ որպէս աղատ եւ հարազատ քաղաքացի:


Եւ պատմոթիւնը կը կրկնուի անդա - գար, որմէ խրատուելու եւ օգուուելու իմաստութիւնը տարաբաղդաբար կուսնցուցած ենք այժմ:

Հայրենի երկրի կառավարութիւնը ներ - դադի, այլ խօսքով՝ ՀԱՅԱՀԱՅԱՅԻ կազմա-

## ԱՐԱԲԱԿԱՆ

Գրեց ՆՈՒՊԱՐ ԴԱԶԱՄԵԱՆ

Արաբական թատրոնը շուրջ Մէկ Դաշուն կեանք ունի: Աւելորդ է ըստ թէ, ինչպէս արեւելեան շատ մը ժաղովարդներու մօտ, արաբներն ալ նախապէս անստորքի զոնը - ած են գէպի թատրոնը. Թատրերութիւնը



դրականութեան արհամարհուած ճիւղն էր, իսկ գերասանը ո՞չ միայն իր զործէն կը վը - տարուէր, այլ եւ իր արդած քաղաքէն հեռու վայր մը կ'աքսորուէր: Այսուհանդերձ լրնանք ըսել թէ առար ժողովուրդին զիրքը դէպէի թատրոնը վիրխուած է կէս դարէ ի վեր, եւ գերասանն ալ արժանացած ժողու - վորդի յարգանքին:

Արաբական թատրոնին բուն հիմնադրի եղած է լիբանանցի Մարտն իլ նաքանը 1817-

կերպելով, արտահայաստանեան հայութիւնը, որ զաղթականի կեանքը կ'ազրի, կ'ուղէ ընդունիլ մայր հողին վրայ եւ կ'ուզէ սըր - բաղրել մեր պատմութիւնան մեծակոյն սխալը՝ արտակազմը, եւ կազմակերպել կուռ, միապաղադ եւ միօրինակ դաստիարակու - թեամբ մարզուած եւ պատրաստուած ժողու - վորդ մը, բուռն եւ զիսակից հայրենասի - րութեամբ, զօրաւոր իր երիտասարդ հայ - բենիքին մէջ, ի հեծուկս 1915ի համաստարած ողբերգութեան եւ մեր թշնամիին ցեղասպան աշարքներուն:

## ԹԱՏՈՐՆԸ

1855: իլ նադաշ թատերական աբուևստին նուիրուելէ առաջ զրօսազընիկ մը եղած է, եւ այցելած բաղմաթիւ երկիրներ: Ժամանակ մը ապրեցաւ իտալիոյ մէջ, ուր այցելեց թանգարաններն ու թատերասրահները եւ ըմբռնեց թատրոնին դաստիարակիչ արժէքը եւ որոշեց իր հայրենիք վերագործին, ծառույթէլ արաբական բնմին: Արդարեւ Լիբա - նանի մէջ լծուեցաւ աչխատանքի եւ իր տան տանիքին վսայ, յաջորդաբար բնմազնեց Մոլիէսի Կյոթին եւ Ապուշ Ապուլ Հասանը:

Նաքաշէն վերջ ընմին վրայ կը բարոնը - ւի Սուրբացի Ապուլ Հասան իլ Ապանին, որ իր խումբովը ըրջուալույսի ելու արաբական երկիրները եւ այցելեց նաև եղիպոսու:

Ապանիքն ետք, յաջորդաբար եղիպոսու այցելեցին արաբական ուրիշ խումբեր, ինչպէս Սելմ իլ նաքաշի, Ուրտահին, Իսքանա - տար Ֆարահի խումբերը:

Կազեւոր է սակայն հսա յիշել որ, Եղիպո - տոսի մէջ աշաբական թատրոնը հիմնած է նադուալ Սանու հոչակաւոր քննադատը, որ կը ձանցուէր Ալինցաւորը ժականաւոր:

Սանու, իտալիա զբկուեցաւ եւրոպականն ընդուներ ուսանելու, վերադարձին իր ընկեր ներէն եւ աշակերտներէն խումբ մը կարմեց եւ իր առաջին ներկայացումը տուաւ Խտի - յական սրահին մէջ 11 Յունուար 1870ին: Ա - պա իրացու ետեւէ բեմազրեց 30ի չափ դա -

ւեշտակաղեր: Զինքը պատուեցին Եղիպառ-սի Մոլիքուը անուանելով:

1905ին Շէյխ Սալամա Հեկադին կազմեց առաջին մասյուն թատերախումբը Եղիպառ-սի մէջ: Հեկադին իր խումբին առաջին եր - պիչն ու գերակատարն էր, իսկ նորկարաց-ցուցած դործերը՝ մեծ մասամբ օբերէթներ էին: Հեկադին մեծ յանդութիւն գտաւ, իր հայրենակիցները զինքը վարձատրեցին: Դրժ-րախտարար Հեկադին ծանու կերպով հիւան - դացաւ եւ հարկադրուեցաւ խումբին քաշ - ուիլ: Իր ընկերները կազմեցին նոր խումբ մը՝ ՕթսՇըն եւ ներկարացուցին Սարսուի ՀԱՅՔԵՆԻՔին նման լուրջ խաղեր:

1910ին Եղիպառու վերադարձաւ ԺՈՐԺ ԱՊԻԱՏԸ, Փրանսական խումբի մը հետ, եւ ներկարացուց Օրերայի թատերախումբին մէջ ԼՈՒԻ 11րդը, (ողբեկութիւն 5 արարով - հեղինակութիւն Գաղղմէր Տըլավինի): Ալս ներկարացումին ներկայ էր օրուան կրթա - կան նախարարը՝ երջանկայիշատակ Սաստ Զաղլուլ, որ քաջալիքեց Ժորժը եւ պահան - ջեց որ արարական թատերախումբ մը կադ - մէ: Ժորժ շուտով կազմակերպեց իր խումբը եւ ներկարացուց կարեւոր թատերախումբը, ինչպէս Օթելլօ, Ճափոնական Պատիւլը, Հա - ւատքը, Կայսրը, Կղէսպատարան:

1915ին Ազգի իիս իր կազման թատերա - խումբին մէջ բնմ բարձրացուց առաջին ե - պիկացի կինը, գերասանուհի՝ ՄՈՒՆԻՒՌԱ - կի ՄԱՅՏԻՈՒն: Ժամանակ մը վերջ Ազիդ Իիս բնմ բարձրացուց նաևւ տրի զերասանուհի մը՝ ՌՈՋԱԼԵՍԻՆԻՍէմբը ինչպէս նաևւ նշա - նաւոր կատակերգակ նակիս կի Ռիհանին:

1916ին Նակիս կի Ռիհանին կազմեց իր անձնական խումբը եւ յետազային ունեցաւ իր սեփական թատրոնը իմաստէլտին փողո - ցին վրայ: Նակիս, շատ սիրուեցաւ ժողո - վութէն, եւ իր ներկարացուցած խաղերը, որոնք կատակերգութիւններ էին, միշտ

փնտուեցան: Բեմագրեց ի մէջ այլոց «Թող - ֆեզ անսնենք», «կեղծարութիւն չին ու - զեր» եւ «Քէյֆիդ պէս»... եւ այլ զոմէտի - ներ, որոնք սկիզբները ներկարացուեցան ԱԼ Իժիսիսիանա սրահին մէջ: Բիհանի հռչակա - ւոր դարձաւ իր ՔէՇՔէՇ ՊէՅ գերով:

Բէհանիէն վերջ փայլեցաւ ԱԼԻ եւ Քասարը որ Մաժեսթիք սրահին մէջ կը խա - ղալ: Քասարէն յետով արարական թատրո - նը սրահ մը թոյլ լըջան մը ունեցաւ, մինչեւ որ ասպարէզ իջան Ֆաթմա Բիւշտիի եւ Եռւ - սէֆ Ռւահպիի Ռամականի խումբերը:

Եռւսէֆ Ռւահպիի Խտաղիա կացած էր թա - տերական արուեստին հմտանալու: Վերա - դարձին ան կազմեց իր Ռամական խումբը եւ ներկարացուց շարք մը թատերախումբը, ինչ սրէս Բասփութին, Խոստովանենքի արոոր, Կանանչ սեղանը, Փողոցի տղաքը, Աղբատ - ներու տղաքը, Հարուստներու տղաքը, եւ - այլն: Եռւսէֆ Ռւահպի շատ սիրուեցաւ իր ժողովութղէն, մանաւանդ մտաւորական դա - ստակարպէն: Զինքը կոչած են Արարական թատրոնի պետը:

Յետագալին կարմուեցաւ ԱԶԳԱՅԻՆ ԹՈՍԵԲԱՆՈՒՄԲը, մեծ բանասանդ հԱԼԻ, ՄՈՒԹՐԱՆԻ նախադաշութեամբ:

1952էն ետք, եւ մասնաւորամէս ար - ուեստագէտ նախարար Տոքթոր ՀԱՅԹԻՄԻ օ - րով, մեծ ճիվեր թափուեցան արարական թատերական կենանքը առաւել եւս ոգեւորել յու եւ հանրութեան սիրցնելու համար:

Ներկայիս բազմաթիւ թատերախումբը կը գործեն, ինչպէս Թէլեվիզիոնի խումբերը, Ազգային խումբը, կի Ռիհանի խումբը, նախայիլ Եասինի խումբը, Թահեյա Քարե - քայի խումբը եւ այլ երկրորդական խում - բեր:

Ահաւասիկ մէկ դարու պատմութիւնը արարական թատրոնին:

## ԵԳԻՊՏԱՑԻ ՄՐԱԿՈՐԱԿԱՆՆԵՐ

# ԱՊՈԱՍ ՄԱՀՄՈՒՏ ԷԼ ԱՔՔԱՅ

Եղիպտոսի ժամանակակից մասնաբար կան ամենակարևուսն գէմքերէն մէկը եղած է Ալգաս Մահմուտ իւ Աքքատ որ եղիպտոսի լաւազոյն դրական գէմքերու կողմէ կը ներկայացուի որպէս բարձրարժէք մտաւորական։ Այսուհանդերձ ան ունեցած է իր հակառակորդները, որոնք զինքը յետազիմական մէկը կը նկատէին իր զադափարներուն համար եւ յետամշաց՝ իր զրական ոճին կապակցութեամբ։

Հոգեբանական անելիւնէն ժօտենալով, կը տեսնենք թէ Ալգաս ինքնաշխատահ անձնուորութիւն մըն է, իր գալափարներւոն ճշգութեանը համոզուած եւ զանոնք պարապարելու բուռն տենչանքով համակուած։ Այս զօրաւոր նկարագերը բաւականին տուկուն շղթայ մըն էր պահելու համար բարեկամական եւ թշնամական կապերը։ Առանց սուորդ տեղեկութիւններ ունենալու, կը կարծենք թէ ան զրական ասպարէդը իջած է 1910էն առաջ, երբ երկու հասանենք կը ողեւորէին եղիպտոսի սպազմին եւ մշակութային կեանքը։ Այս հոսանքներէն մէկն էր հայրենական Մահմետականութիւնը, իսկ Երկրորդը՝ Հայրենական եղիպտականութիւնը։

Առաջին հոսանքը՝ Հայրենական Մահմետականութիւնը կը ձգտէր ամբարձնելու Շամանան կառավարութեան կապը մեր հայրենիքին՝ եղիպտոսի հետ։ Իսկ եղկրորդը՝ Հայրենական եղիպտական Մահմետական կապութիւնը կը հետապնդէր բաձարցափառէս Մեկախ Եղիպտատու մը, ձերբազատուած կայսերապաշտական շրջանունքի մէր Հայրենիք։ Աքքատ հակեցաւ առաջին հոսանքին, մահմետական եղիպտոսը նկատելով բուռն իսկ եղկրին ժողովուրդը եւ ուղեց ծառայել անոր վերելքին, երկրորդ հոսանքը նկատելով մասնորդականներու եւ ուսումնական մարդոց կողմէ ստեղծուած չար ժում մը, որուն օղտակարութեամն չէր հա-

ւատար :

Հակառակ ժողովուրդին կատուած եւ անոր յառաջդիմութեան համար ասպարէդ իջած ըլլալուն, Աքքատ, այս անուանի մտաւորականը 1924ին, իր ԴԵՄՈՍ Ա.Բ.Ք.ԱՆ (Դեմոս կը նշանակէ ժողովուրդ) խորապես դրութեան մէջ սուր քննադատութեան կ'հնաժարէր իր ժողովուրդին թերի կողմէրը եւ կը պարզէր իր մտածումները՝ անոր մտուն։

Աքքատ խիզախած էր դէպի փառք, դէպի վեհ նպատակներ։ Գրած է մեծ գէմքերու մասին, պանծացնելով անոնց կատարած հանրանպատ գործը եւ ինքինքը կը կոչէր ՏԱՂԱՆԴԱԼԻՐՆԵՐՈՒ ՊԱՇՏՎԱՆԻ։ Հետեւող մըն էր սկզբանացի հռչակաւոր պատմաբան եւ հրապարակագիր Թոմաս Քարլայ (1795-1881) ուղղութեան, որ ինքնարեքարտ հասարակ մահկանացուներու բարոյական եւ մտաւոր վերելքին կը սատարէ, քանի որ ան — Քարլայ — կեանքի մէջ իւտէալի հետապնդման ջատապովը հանդիսացած է։

Աքքատ, անինայօքէն հայուածած է միջակութիւնները, որոնց կարգին դասած է Համբաւաւոր բանաստեղծ Ա.Հ.Տ.Հ ՇԱՍԻՔԻՆ եւ բուռն իերոպով բարձակած է անոր վրայ հրատարակելով բանաստեղծական ինը տիվաններ, որոնց մէջ անխնայօքէն կը քննադատէ Շառւագին։


«Ըստ մեզի, կ'ըսէ Աքքատ, քանդել եւ փոշի վերածել Շառւագիի բանաստեղծութիւնները ամենալոյն յոգնութեան մը միայն կը կարօտի, վասնդի ան կը նմանի ծրեւ կաչոք հաշմանգամի մը որ դէպի փառքի ուրատները կը սողայ...»

«Անոր կը ութիւնները պէտք է թաղուին գերեզմաններու խորը, փոխանակ հրատակուելու։»

«Աքքատ կ'ամբաւատանէ Շառւագին իրեւ բանագով եւ Մոհամմէտ Քարիխակ մասին իր

## ՄԵՐ ՇՐՋԱՆԱԻԱՐՏՆԵՐԸ

Գահիրէի Հ. Բ. Բ. Միութիւնը ուրախութեամբ կ'ողջունէ 1903-1934 կրթական տարեշրջանի հետեւալ շրջանաւարտները, որոնք լաւագոյն նիշերով աւարտած են իրենց ուսման ըրնանը և աիրացուծ համապատասխան դիացականներու։



Տնօք. Արեգ Օհաննեսիան  
Առամբնաբուժական Համալսարան



Օք. Արփինե Կիւրինեան  
Լիոէ Լա Լիպերթէ

Եազնեան Գրիգոր

Առեւտրական Բարձր. Վարժարան  
Թումայեանց Մկրտիչ Տոն Պոստ 1

Պապիկեան Նունար »»

Պետրոսեան Շաւարչ »»

Սարգիսեան Զաւեն

Քոյէճ Տը Լա Սալ

Անդրեան Այստա

Գալուստեան Բարձր. Վարժարան

պրած մահերդէն անոր բրած բնորդինակութիւնները իբր փաստ կը մատնանշէ։

Իբր ամփաններուն երրորդ մասը զարձեալ յարձակում է Ահմէտ Շատրվիի մասին, որուն դրած ՔիլիԱֆիջ թատերախաղը կը հանդիսանայ իբր քննազատութեանց թիրախուը։ Վեր ջապէս իբր այս գիրքը միւսներուն նման կը ձգտի խորտակէլ հմայքը մեծ լանաստիզ ծին։ Ահմէտ Շատրվիին, և կ'արժէ ըսել թէ ան դաստիարակչական հանգամանքէ զուրկէ։

Չենք մոռնար սակայն իբր անմահ գործերը, մանաւանդ բանաստեղծութիւնները,

որոնք կը ցույցնեն իբր հարազատ ազգութեանը, թէ որպէս ոպարզ մարդ եւ թէ իբր զարգացեալ մատուրական, մշտկուած անձնաւորութիւն։

Վերջապէս Մահմուտ Էլ Աքքատի գրական վաստակը մեծ նպաստ մը եղաւ արարական դրականութեան համար եւ բանաստեղծութեան, իսկ որպէս եղիպատացի հայրենասէր, ան շնորհեց իբր հայրենիքի ազգատութիւնն ու անկախութիւնը, եւ իսանդավառ բառերով փառաբանեց ՆՈՐ ԵԳԻՊՏԻԱՆԻ վերածնունդը։

Պետք Յ. ԳՈԳՈՐԵԱՆ